

## ՕՇԱԿԱՆԻ ՍՈՒՐԲԸ

(Ենթադրություն 1800 ամեակին առքի)

•

Երևանի գաղտնաբառը մենք այս դարուն և սփրու քահայութեան պարտագրաւած գժընդակ պայմաններուն ու հոգեկան մաալին մէջ ի՞նչ բան աւելի ոպերիչ ու փրկարար՝ որքան ոպեկոչումը մեր ազգային սուրբերուն ու հերոսներուն, զազափարական մեր ախտանիքուն, մեր ցեղացին դիմագիծը կերպագրող երախտաշատ անձնաւորութիւններուն։ Այս ո՞րը անոնցմէն որուն յիշատակը կարենար փոխանցել մեզի աշխանգ առանգ ու խրախոյս, մեր կիսու քայլերուն առ նոր թափ ու աւելն՝ որքան օշակոնի մեծ Վարդապետը։

Փառափրառթիւնը չէր խթանը իր տքառականներուն, ոչ այ ցուցամոլութիւնը՝ թափ ու թուիչք տաւողը իր մատճաւմներուն։ Այլ երկինաւոր ու յաւրիտնեական ճշմարտութիւնները իր ժողովուրդի լայն խաւերուն մատչելի գործնելու սրբագուն իզձը։ Իր ցեղը օտար ու կանիչ ազգեցութիւններէ ընդմիջու ազատազրելու, անոր ձեռքը գոյատեան բարյական զէնք մը տալու վսեմ իտէալը, մշակու թային գետնի վրայ մեծ ու առաջաւոր ազգերու կողքին անոր տեղ մը ապահովիւս արգար մտահոգութիւնը։

Ան զիտէր թէ ինչ է եղած քաջաքական գիտնի վրայ փայլուն նուաճումներ արձանագրած ու կարծանած զաւերու կմեմբուն վրայ իրենց կայսերական զրօշները կոթողած ազգերու ճակտուազիւրը, իրենց թիւին ու բիրտ ոյժին, իրենց բանակներուն ու այրուձին վրայ իրենց վաստակութիւնը ամորջովին կեղրուացուցած մհծազօր պիտութիւններու վախճանը։

Աւ զիտէր, միւս կողմէն, անբաւարարութիւնը օտար լիզուններով Սուրբ Գրքի զանգուածներուն ընկալչութեան մատուցումնին։

Ուրեմն, Ամէն փոսի պէտք էր գտնել այրուքն մը այս ժողովուրդին համար, ու անով թարգմանել Աստուածաշունչն ու կրօնական և ճշակութային որոշ արժէքավայլ մատեաններ մեր բարբարին։

Աւ հայ ժողովուրդի այս համեստ զաւակը, կրօնաւորի պատմուեանը առած իր ուսիերուն, պիտի ափ առնելը Սրբելքի մեծ սոտաններու զոները, անընկճելի հաւատութզ մը գօսեպինդ։

Պիտի չընկրկէր Մեսրոպ հայերէն տառերը գտնելու իր մէկ երկու անյաջող փորձերէն ետք իսկ։ Յուսահասութիւնը պիտի յշաջողէ լլատակ անոր եռանզն ու լուսաւոր հաւատաքը հանգէպ իր գաղափարին իրաւութեան ու յաղթանակին։ Աւ երբ մարդկային ամէն միջոցները եկան անբաւարար մարդին տալու իր ոոկի երազին, ան, ազօթքի զօրութեան ապաւինած, պիտի բազւէր զաները երկնքին, հայցիւս համար իր ուզածը անկէ մըր յաջողէ զամինայն գործարարին։ Զէ՞ որ բարի էր իր նպատակը ու իր բովանդակ յոյսը դրած էր նախախինամութեան վրայ՝ որ ամենակարող էր ու ամենապարզ։

Աւ պիտի գար միջամտութիւնը հրաշքին, իր լրումին հասցնելու յլացուած այս զեղեցիկ գործը։ Աւ պիտի գրասանցուէր ճակատը Ճարոնցի համեստ վարդապետին, լուսապատկավը սուրբերու։ Աւ պիտի խօսէր Անուուծ մեր ժողովուրդին մեր իոկ լիզուովը, մեր իոկ տառերովը։ Կարճ ատենէն պիտի թարգմանուէր Գիրքերու Գիրքը։ Խանդիք ու ստեղծումի անօրինակ ու յորդահոս ալիք մը պիտի ողողէր մեր աշխարհը արեամասու, անոր զաւակներուն սրտերը լուսաբարձ ու մաքերը ճշմարտախոյզ։ Աւ սումատենչ երիտասարդներու հոյլ մը պիտի գիմէր զիտութեան ու մշակոյթի մեծ կեզրաններուն, վերագարձին իրենց մտքի լոյսուովը լիցանցիւս լուսածարաւ հոգիները մեր ազնաւանականներուն ու շինականներուն, մեր ժողովուրդի բոլոր խաւերուն։

Աւ պիտի վերագարանար Մեսրոպ հայրենիք, ծոցը զինքը ակնկառոյց սպասող իր ժողովուրդին։ Պիտի վերագարանար, սիրաը զեղուն երանութեամբ մը անսպատ, իրենց իրաւութիւններու մատճանած մարդերուն յատուկ զերազանց գոհնանակութեամբ մը լորդուն։ Աւ պիտի տեսնէր, տեսանզի իր աշքերով, բարբարիք, արգասիք իր յաղթանակին, անոր ատրածութիւր մաւթ ու երկար զարերու ճաւական ի վար, հրաշածին այդ յաղթանակին հրաշալի վերը մեր պատմութեան արիւնաս ծփանքներուն զիմաց։

Աւ վերջապէս, պիտի վերագտոնար Հայուսան իրեն նոր Մասնէս, որի իրով զգիր օրինաց ի Հայուսան աշխարհին, թշպէս ա՛նքան իրաւամբ կ'ըսէ սրբազն չարտականգիրը:

Ահա, ուկամ զիծերու մէջ, մեծութիւնը Մեսրոպի զարձին, ու անոր հենոսական զերն ու կարեսութիւնը մեր արիւնաներկ պատմութեան մէջ:

\* \*

Այսոր, աւելի քան 1550 առքիներ ետք այդ երանելի՝ քայլ նոյն առեն քաղաքականապէս զժրախտ օրերէն, որքան անմիտթոր է պատկիրը Հայ Ափեւոքին: Մեր ազգային տաները այսօր կը տանենք տարբեր զգացումներով՝ քայլ ինչ որ կը տանէլի՞ գէս զար առաջ: Մեր սուրբերն ու հերոսները կործեն զարպած են մեզի խօսելէն, ներշնչելէն, ոգեզինելէն: Ձևն ապրիր, աւելի ճիշգը՝ շնոր ապրեցներ զանոնք մեզի հետ Անոնց գործելը, հեքեռմի մը չըսէ չովզ վարչածակուած, աղօսած կը թուրի ըլլաւ մեր նոցին անօտագուրդ չէ քերուն: Անոնց վնաս պատգամը չի հասնիր աշխարհի խուժ աղ Խուկին ընկալութեան լայնօրէն բացուած մեր ականջներուն:

Արքո՞ն զգայի՝ պակասը հաւաքական, հաօպակաց ապրումի մը՝ որ իր չըսէ չուն նոր աւելին ներարկէր մեր ընդարձայած ջղարէն ներու, որ իր ոյժով շագկապէր քաղաքական պայմաններու զժրախտ բերաւով տարածատուած հայութեան թէկորները իրարու, գերազանց ու գումար իսէւալ մը՝ որուն չուրջ խաղաղէին մեր հետամարտ ախորժակները, մեր ամուր ու աղիսաւոր պայքարները, տեզի տային անհանգութեան գութիւններն ու անհասկացողութիւնները: Որ տար մէկ հեռատեսութիւնը նշմարելու մեր շուրջ վաճանգը մշտակայ, մեր ազգային գոյութեան սպառնացող անարիւն ջարդը, հետախաղաղ ու զժրախտ լուծաւմը՝ ցեղաշին նկարազըին հիմնովին խորթ բարքերու ու օտար մշակոյթներու անձիր ու անյատակ ովկիանոսին մէջ:

Ցաւ է զարձեալ հաստատել թէ այս օրերուն, Մեսրոպատառ մեր լեզուի ու սուցումը՝ կը նկատուի աւելորդ որքան ապայժմէ, կեանքի մէջ նիւթին միայն հաւատացող ու անով պայմանաւոր արժէքներուն իրենց սրբուան զահերը զիջած սփյուաքայերու մէկ զանդուածին իշումէ:

Մեսրոպի նշանագրիրը այսօր կը մանածանաչելի Մեսրոպի հարացատ թանոր զիներէն սմանց աշքերուն: Աւ մեր ազգային զայտ թիւան ամէնէն ամերական կուուաներէն այս մէկը՝ մէկ սատրէն բնորոշող ամէնէն ցաւ սուն յա տէանիքը հանդիսացող լեզուն: մեր սովորակների լեզուն, իր անուն զանձերով, չի մատուցուիր նոր սերունդը և մերէ ուզեղ աներուն վայելքին:

Արքո՞ն կարիքը ունին մեր հոգիները, մանաւանդ սիւսւոքի մեր անփառունակ ու սիստավարակ պայմաններուն մէջ, լիսուելու Մեսրոպի ու իր զարձակիցներուն կին գանձարար սպիտին ու սահգծագործ չունչովը:

\* \*

Արքանի՞, ուրեմն, Ծականի պայծառատեսիլ Վարդապետը սուըրբի մակդիրին, երբ գիտենք, մէկ կողմէն, թէ ինն զարերուն մեր ժողովուրգը, իրեն երախտագիտութեան գերազոյն արտայատութիւն, անոց է պատուած իր ամէնէն ընտիր ու պանծալի զաւակները: Աւ երբ, միւս կողմէն, զիրաւոր գիւտին հրաշքը առասպեկի մը սահմաններէն ներս փոքրելու այնքան եպիրելի աշխատանքը կը կատարուի այսօր: Բայց սուըրբ երկնային գկայութեամբ չէ որ կ'ապացուցիր: Աշ աւ մեծատանի մը խոնաւ խուցին մէջ սպառած կհանք մը զրաւականն է զայն սպրային սրբութեան: Այլ իր շուրջիններուն, իր սուզովուրգին, ու անոր խոսպակազմ՝ մարզկային մէծ ընտիրին լուսաւորութեան ու բարօռաթեան տենչով ու կրակով ճենճերաց հոգին է սուըրբ, ընտանիք ու զիրբ, ինչք ու հեշտ կեանք թուզած ու սրբազն երազի մը կառչած, իր կեանքը վսիմ ու ազնիւն պատակակի մը ու արգար զատի մը ընծայրեած անհատն է սուըրբ:

Եղած Մեսրոպ մէկը այս վերջիններէն: Այս՝ զանովի զաղաքաբարներուն վեհագոյնն ու ազնուագոյնը եղաւ իրը, ու իր ժողովուրգին հոգիկան սպասին համար անզու զահարիրում մը՝ իր կեանքը:

Հայ ազգի երկնակամարին վրայ չողափայլ ու լուսասփիւ ասոգ մընէ կ Մեսրոպ, առինքնող ու մշտապայծա:

Աւ, անվարան, կ'աւելիցներ:

— Սուըրբ մըն էր Մեսրոպ, մեր սուըրբերուն ամէնէն խորհրդաւորը, ամէնէն վսիմը, ամէնէն հայեցին:

Գիլլրդ Ճիշնվիջելին